

## ՏԱՌԱԴԱՐՁՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՆԿԱՏԱՌԵԼԻ ԿԵՏԵՐ

Նախ կատարենք հաստատում մը. հայերէնի հնչաբանութիւնը հարուստ է, մեր տառերը կարողութիւնը ունին արտայայտելու մեջի ծանօթ լեզուներու բառային հնչիւններուն աւելի քան 90 առ հարիւրը, մանաւանդ երբ գործ ունինք հայերէնին «ազգական» լեզուներուն հետ: Հայերէնով դժուար արտայայտելի են, օրինակի համար, սեմական լեզուներու կոկորդային հնչիւնները, ինչպէս վ. չ. Տակաւին, հայերէնին հարստութիւնն ու ճկունութիւնը այնպիսին է, որ արտաքերուած հնչումներ՝ ձայնաւոր թէ բաղաձայն, ունին համապատասխան տառեր, պէտք չունինք, օտար լեզուներու նման, մէկէ աւելի տառեր գործածելու՝ արտայայտելու համար հնչիւն մը, կամ՝ գրելու տառեր, որոնք երբեք պիտի չհնչուին (բացառութիւն կարելի է նկատել **ու-ն, իւ-ն, ոյ-ը** եւ բառավերջին չհնչուող **յ-ն**): Օրինակի համար, չ հնչելու համար, անգլիացին պէտք է գրէ **Ch**, ֆրանսացին՝ **Tch**, իսկ չհնչուող տառերու գծով կարելի է բազմաթիւ օրինակներ շարել, ինչպէս **Beautiful, though**, անգլերէնի պարագային, առանց մտնելու գերմաներէնի, ֆրանսերէնի ու մանաւանդ լեհերէի եւ արեւելեան եւրոպական լեզուներու մանրամասնութիւններուն մէջ:

Անհրաժեշտ է որդեգրել քանի մը կարեւոր սկզբունք.

Ա.- նախընտրելի է օտար կազմակերպութեան մը կամ հաստատութեան մը անունը հայերէն գրել թարգմանաբար. սա շատ բան կը լուծէ, եւ արդէն այդպէս ալ ըրած ենք. կը գրենք Միացեալ Նահանգներ, Միացեալ Ազգերու Կազմակերպութիւն, Լուսաւոր Ուղի (Sendero Luminoso), Բժիշկներ Առանց Սահմանի (Doctors without Borders), Միջազգային Ներում (Amnesty International) եւայլն: Կան նաեւ թարգմանուած անուններ, որոնց հայերէն տարրերակը նուիրականացած է, շատեր՝ դարերէ ի վեր (օրինակի համար, առանց մտահոգութելու կամ երկմտելու կը գրենք Փիլիպոս, Գէորգ, Յովիաննես, Պողոս, Պետրոս եւայլն):

Բ.- Յաճախ հարկադրուած ենք օտար անուններ եւ բառեր հայերէնով գրելու. երբ խնդրոյ առարկայ բառը թարգմանելի չէ, կը դիմենք տարադարձութեան: Ընդհանրական ցուցակի մը (բառարամի նման) որդեգրունք անհրաժեշտ ըլլալով հանդերձ, պէտք չէ մտահան ընել այն իրականութիւնը, որ նոյն անունը կամ բառը տարրեր լեզուներու մէջ ունի տարրեր հնչում, հետեւաբար, նոյնքան կարեւոր է **հարազատ մնալ տուեալ լեզուի հնչումին**, երբ անուն մը կամ բառ մը կը գրենք հայերէնով: Օրինակի համար,

- **George** անունը անգլիացին ու ամերիկացին կը հնչեն **Ջորջ** (տարադարձուած ու նուիրականացած ձեւը գէորգ է. սակայն այսօր ունենք մէկուն միտքէն չ'անցնիր գրել գէորգ ուհածինկմըն: Անշուշտ պէտք չէ գրել նաեւ գէտրդ կամ գէտրդ կամ նման աղճատեալ ձեւերով):
- **George-ը** ֆրանսախօսի մը համար **Ժորժ** է, օրինակ, ժորժ Փոնտիփու

- **George-ը** սպանախօսին համար **ԽՈՐԽԵ** է, իսկ **Jesusը** սպանախօսին համար **ՅԵՍՈՒՍ** է, **Jose-ն՝ Յոզէ** եւայլն:

Այլ խօսքով, օտար բառ մը հայերէն արձանագրելու պարագային, պէտք է ուշադիր ըլլալ եւ ծիգ ընել, որ հաւատարիմ մնանք տուեալ բառին-անունին մայր լեզուի հնչումին եւ գտնենք արեւմտահայերէնով ամէնէն հարազատ վերարտադրութեան տառերը, եւ ըստ կամս կամ լեզուի մեր նախասիրութեան հիմամբ տառադրձութիւն չկատարենք: (Կը յիշեմ յարգելի բարեկամի մը հետ տարիներ առաջ մանր վէճ մը. օտար microfilm բառը հայերէնով պէտք է գրել մա՞յքրոֆիլմ, թէ՞ միքրոֆիլմ. հոս տառադրձութեան հարց չկար, այլ ֆրանսերէնի՞ թէ՞ անգլերէնի հնչաբանութեան նախասիրութեան հարց էր: Նման բառերու վերարտադրութեան պարագային, խնդրոյ առարկայ հրատարակիչը՝ թերթ, գիրք եւայլ- պէտք է որդեգրէ օտար որոշ լեզուի մը, օրինակ՝ անգլերէնի կամ ֆրանսերէնի հնչումը, եւ մէկ գրութեան մէջ չգործածէ երկու ձեւերը. այս պարագային, որոշել, թէ միշտ պիտի գրուի միքրոֆիլմ, եւ ոչ թէ մէյ մը միքրոֆիլմ, թիշ անդին մայքրոֆիլմ):

Հայ լրագրող խմբագիրն ու թարգմանողը միշտ ալ դժուարութիւն կը դիմագրաւեն, երբ հայերէնով պիտի արձանագրեն «բարդ» օտար անուններ: Արձանագրեն օրինակներ. 80ականներուն, երբ Լեհաստանի մէջ շաղթայագերծուեցաւ հակախորհրդային աշխատաւորական շարժումը, ղեկավարը կը կոչուէր **Lech Walesa**, որ յետոյ երկրին նախագահն ալ եղաւ: Սկզբնական օրերուն, հայ մամուլը (նաեւ արաբական թերթեր) արձանագրեց **ԼէՇՎԱԼԵՍՍ** (լատինատառ մամուլը նման հարց չունեցաւ, որովհետեւ **գրեցին** այնպէս ինչպէս որ էր, ձայնասփիւրի կամ պատկերասփիւրի խօսնակներ հնչելու պահուն անշուշտ «բարդութիւններ» դիմագրաւեցին): Յետոյ «լոյս ընկանք» թէ մարդուն անունը Լէև ՎԱԼԵՆՍՍ է եղեր, այսինքն՝ Վալենսա (նաեւ Վառւենգա) կը հնչուի: Աւելի կանուխ, Հունգարիոյ մէջ 1956ի ծանօթ շարժումին ղեկավարը կը կոչուէր **Imre Nagy**, որ կը հնչուի Իմրէ Նուծ, անոր յաջորդն էր **Janos Kadar**, որ ժանոս Քատար չէր կոչուէր, այլ Եանոշ Քատար: Երբեմնի Եռկուլաւիոյ հզօր մարդ՝ **Josip Bros Tito-ին** անունը Եռսիփ կը հնչուէր: Նման «տառապանք» պատճառող անուններ են **Zbigniew Brzezinski-ն**, **Gorbachev-ը**, **Khrushchev-ը** եւ ուրիշներ: Գրուած են եւ կը գրուին, յաջորդաբար՝ **ԶՊԻԿՆԻԵՒ ՊԸՌՉԵԶԻՆՍՔԻ-ԶՊԻԿՆԻԵՒ ՊԸՌԺԻՆՍՔԻ**, **ԿՈՐՊԱՉԵՒ-ԿՈՐՊԱՉՈՎ-ԳՈՐԲԱՉՈՎ**, **ԽՐՈՒՇԵՒ-ԽՐՈՒՇԵՈՎ** տարբերակներով: Քաղաքական աշխարհէն անդին, չարչարանքի կ'ենթարկուին նաեւ արուեստագէտներու անունները (անոնցմէ ոմանք կեանքի մէջ ալ տառապած են...): **Van Gogh-ը** կամ **Dvorak\Dvorjak-ը** կը «հայանան» իբրեւ **ՎԱՆ ԿՈՎ-ՎԱՆ ԿՈՒ-ՎԱՆ ԿՕ**, կամ **ՏՎՈՐԻՎԱՔ-ՏՎՈՐԺԱՔ-ՏՎՈՐԱՔ** (ի դէպ, ամերիկացիք ալ նման սխալներ կ'ընեն. ձայնասփիւրի յայտագիրներ երկայացնողներ կը պնդեն, որ երաժիշտը **ՏՎՈՐԺԱՔ** կը կոչուի):

Առաջարկս ունի երկու երես.

Ա.- Հաւատարիմ մնալ տուալ անունին կամ բառին (երբ ստիպուած ենք օտար բառ մը հայերէնի տառերով վերարտադրել) մայր լեզուի հնչումին, իսկ եթէ ընդհանրացած են երկու ձեւեր, (թերթի մը կամ հատորի մը մէջ) որդեգրել մէկը եւ չոստուտել երկութիւն միջեւ (օրինակ, միշտ գրել Գորբաչով, Խրուշչով):

Բ.- Ըստ կարելոյն որդեգրել վստահելի աղբիւրի մը կողմէ ընդհանրացող հնչումը (օրինակի համար, BBC ձայնասփիւրի կայանը բաւական թախնդիր է այս իմաստով, ընդհանրապէս կը յարգէ տուեալ ժողովուրդի հնչաբանութիւնը: Կան նաեւ համացանցային կայքեր, ուր բառին կողքին կայ նաեւ լսողական գործիք մը, որուն միջոցով կարելի է գիտնալ տուեալ բառին-անունին հնչումը):

Ընդհանրութեան ծիրին մէջ, կ'առաջարկեմ նաեւ հետեւեալները.-

Ա.- Տառադարձութեան համար յենիլ մեր ուղղագրութեան ընկալեալ օրէնքներուն. օրինակի համար, **Ն-էն** առաջ գործածել **Ռ** տառը (Առնոլտ), կամ **Ա-էն** ետք **Ւ**, օրինակ **աւալոն**, **տաւարիշ**, **Պրաթիսլաւա** եւայլն:

Բ.- Նկատի ունենալ արեւմտահայերէնի այժմու հնչաբանութեան իրողութիւնը. դժբախտութի՞ւն կը նկատենք թէ այլ բան՝ կարեւոր չէ. իրականութիւնը այն է, որ կարգ մը տառերու սկզբնական հնչիւնները կորսնցուցած ենք. **ԳԻՄ-ը** եւ **ԶԵ-ն**, **ԲԵՆ-ը** եւ **ՓԻՒՐ-ը**, **ՉԱ-ն** եւ **ԶԵ-ն**, **ՌԱ-ն** եւ **ՌԵ-ն** ընդհանրապէս կորսնցուցած են իրենց նրբերանգային տարբերութիւնները կը հնչուին իրարու ննան, (արեւելահայերը աւելի հաւատարիմ մնացած են, գիտենք), հետեւաբար, պէտք է խուսափիլ արեւելահայերէնի ազդեցութենէն եւ հաւատարիմ մնալ արեւմտահայերէնի հնչաբանութեան այժմու իրականութեան. օրինակ, **Glendale** կամ **Burbank** քաղաքները իրենց մայր լեզուին հարազատութենէն կը հեռանան, երբ կը գորուին **Գլենդէլ** եւ **Բըրբանք**, մինչդեռ արեւմտահայերէնը պարզապէս կը թելադրէ զանոնք հնչել **ԿԼԵՆՏԵՅԼ** (անգլերէն անունին մէջ **ԷՅ** հնչումը յստակ է, **ՅԻ** տառին համապատասխան հնչումը չի կորսուիր) եւ **ՊԸՐՊԵՆՔ**: (Այլ օրինակներ են հետեւեալները.- **River-ը Ռիվեր** չէ, այլ **Ռիվըր**, **Jason-ը՝ ճեյսն**, ոչ **Ճեյսոն**, **Barak Obama-ն՝ Պարաք Օպամա**, եւ ոչ **Բարաք Օքամա**, որքան ալ բարակ կամ հաստ ըլլայ մարդը...): Գլենդէլ, Բըրբանք, Ռիվեր եւ մնացեալը, ճիշդ է, կը հետեւին գիտական տառադարձութեան որոշ սկզբունքի մը, նաեւ որոշ չափով նկատի ունին արեւելահայերէնի հնչաբանութեան նրբերանգները, սակայն կ'անտեսեն արեւմտահայերէնի հնչումը:

Գ.- Կան նուիրականացած անուններ, զորս նախորդ կէտին տրամաբանութեան հետեւողութեամբ վերատեսութեան ենթարկելը անհմաստ է ու անհարկի. օրինակ, անգլիացիք իրենց մայրաքաղաքը կը կոչեն **ԼԱՆՏԸՆ**, մինչդեռ հայերէնի մէջ նուիրականացած ծեւը **ԼՈՆԸՆ** է, իտալացիք իրենց մայրաքաղաքը կը կոչեն **ՌՈՍՍ**, մինչդեռ մենք դարերէ ի վեր կը գրենք **ՀՈՈՍ** (հրաժարած ենք նաեւ իին՝ **ՀՈՈՎՍ** ծեւէն): Այս տրամաբանութեան բնականաբար ենթակայ չեն կրնար ըլլալ ոտնագնդակի իտալական այն խումբերը, որոնք իրենց անուան մէջ ունին ՌՈՍՍ եզրը (օրինակի համար **Ա. Էս. Ռոմա**): Զարց է, թէ պէ՞տք է բարեփոխել գոնք Չինաստանի մայրաքաղաքին անունը. դարեր շարունակ զայն գրած ենք **Փեքին**, մինչդեռ շուրջ 30 տարիէ ի վեր աշխարհը սկսած է զայն ճանչնալ իր բնիկ հնչումով՝ **ՊԵՅՅԻՆԿ**: Մենք ալ պէտք է որդեգրենք այս ծեւը:

Բառացանկերու եւ անուանցանկերու կազմութիւնը երբեք ալ ամբողջական պիտի չըլլայ, մինչդեռ առաջարկուած սկզբունքին որդեգրունք կրնար շատ բան լուծել: (Յատուկ բառարանի մը մշակումը երկար ժամանակի կը կարօտի, թէեւ կրնայ շատ օգտակար ծեռնարկ մը ըլլալ):

Այսքանը՝ իբրեւ ընդհանուր մուտք եւ սկզբունքային մօտեցման ձեւ:

## ՏԱՌԱՐՉՈՒԹԵԱՆ ՏԱԽՏԱԿ

Արեւմտեան լեզուներէ տառադարձութեան համար կ'առաջարկեմ հետեւեալ տախտակը: Նշեմ, որ այս տախտակը 80ականներու սկիզբը գոյառած է մամուլի քանի մը աշխատակիցներ մէկտեղող յանձնախումբի մը աշխատանքով եւ երկար ատեն կիրարկուած է Պէյրութի «Ազդակ»ին կողմէ: Դժբախտաբար անիկա չընդհանրացաւ՝ լեզուի նկատմամբ բժախնդրութեան-նախանձախնդրութեան հետ կապ չունեցող պատճառներով, իսկ ներկայիս մոռցուած է քիչ մը ամէն տեղ... (այս ցուցակին մէջ կարելի է առարկելի-վիճելի կէտեր գտնել, սակայն այլընտրանքներն ալ կրնան նոյնքան վիճելի ըլլալ. կարեւորը, միատեսակութիւն մը որդեգրելն է, մանաւանդ, որ այս տախտակին մէջ նշուածները մեծ համետութեամբ կը կիրարկուին արդէն, թեւ կիրարկողները հետեւողական չեն երեմն. ծիծաղելի է, մանաւանդ, նոյն թերթին կամ գիրքին մէջ տեսնել թէ Փարիզ, եւ թէ Բարիզ, թէ Քանատա եւ թէ Գանատա, որովհետեւ... յօդուածագիր մը նախասիրութիւն ունի. խմբագիրները շատ բան կը զիշին իրենց բնական իրաւուքնեն...):

Նկատի ունիմ առաւելաբար անգլերէն բառեր, սակայն նոյն սկզբունքները նաեւ՝ ֆրանսերէնի եւ այլ արեւմտեան լեզուներու համար (բացի այն պարագաներէն, որոնք նշուած են, յատկապէս **մայր լեզուի հնչումին հարազատ մնալու** սկզբունքը: Ընթերցողս թող ներող ըլլայ, եթէ այս կէտը քանի մը անգամ կրկնուի յաջորդ էջերուն մէջ): Արաբերէնի եւ ննան լեզուներու պարագային, առաւելագյոն չափով հարազատ մնալ տուեալ լեզուի հֆչումին, սակայն նաեւ որդեգրել նուիրականացած որոշ սկզբունքներ. օրինակի համար, **շ**-ը հետեւողականօրէն տառադարձել գ-ի եւ պահպանել տուաե տրամաբանութիւնը. այսպէս՝ Գահիրէ, Իրազ, Տիմաշը (անշուշտ երբ հարկադրուած ենք նուիրականացած Դամասկոս-ը զգործածել), Գարբածա կամ Գարբածա (նման Դամասկոսի), Ֆարուզ Գատտումի, Գասէն Եւայլ:

## ՏԱԽՏԱԿ

**A - ա,** երբ մայր լեզուին մէջ յստակ **ա** է: Օրինակի համար՝ car, Santa Clarita,

Valencia, large (հարց կը ծագի, բնականաբար, կարգ մը բառերու

անգլիական եւ ամերիկեան հնչումնեուն տարբերութեան

պարագային. օրինակի համար՝ afternoon-ը կարելի է գրել

աֆթըրնուն՝ անգլիական հնչումով, եւ էֆթըրնուն՝ ամերիկեան

հնչումով)

– **է** կամ **էյ**, երբ հնչումը այդպէս է: Օրինակներ.-

Care, Caretaker - Քէր, քէրթէյթը

Share - շէր

Mayor - մէյՅը

Made - մէյս

Basket - պէսքէթ

**R**ank - Ռենք

Afternoon - Եֆերոնուն (անգլիացին, ինչպէս նշեցինք, կը հնչէ աֆերոնուն)

- Այլապէս՝ ըստ մայր լեզուին մէջ բառին հնչումին. օրինակներ.-

Call, fall - քոլ, ֆոլ

Away - Ըուեյ

Michigan - Միչիկըն

Lieutenant - Լիւթենընթ կամ լիւթնընթ

**B - Ա**, երբ մայր լեզուին մէջ յստակ պէ: (Յրաժարիլ հնաձեւ, կամ արեւելահայերէնի մէջ օգտագործուած բ-էն). օրինակներ.-

Պաքու, Պալթիկ, Պոպի Ֆիշըր, Պանքոք, Պեյքըրզֆիլտ, Պրիթանիքա...

**C - Ա** կամ պ. հետեւելով մայր լեզուի հնչումին. օրինակի համար.-

Certain - սըրթըն,

Certificate - սերթըֆիքտյթ

Curtain - քըրթըն,

Canada - Քանատա,

California - Քալիֆորնիա

San Francisco - Սան Ֆրանսիսկօ (ոչ Սան Ֆրանչիսկօ)

Celtic - հաւասարապէս քելթիք եւ սելթիք (օրինակի համար՝ Պոսթընի)

Սելթիք խումբը, նաև քելթիք կամ Սելթիք թանտըր - երգերը)

(Գահիրէն եւ Գամիշլին կու գան արաբերէնէ, ինչպէս նշեցինք)

- չ, համաձայն արեւելեան եւրոպական կարգ մը լեզուներու հնչարանութեան. օրինակներ.-

Jelena Jankovic - Ելենա Եանքովիչ

Novak Djokovic — Նոքովիչ

Slobodan Milosevic - Միլոշեվիչ

**D - Ա** , օրինակ՝ doctor - տաքթըր (անգլերէնին հետեւելով), տոքթոր- տոքքէր (ֆրանսերէնին հետեւելով): Յրաժարիլ արեւելահայերէի ազդեցութեամբ կիրարկուող դոկտոր ձեւէն:

**E - Ա**մաձայն մայր լեզուին մէջ հնչումին. սակայն միավանկ բառերու, նաև բազմավանկերու բառամիջի ե-ն վերածել ե-ի, երբ այդպէս կը հնչուի, բացի բազմավանկի վերջին վանկէն, ուր վերածել է-ի,

միօրինակութեան եւ դիլորութեան համար: (վերջին վանկին մէջ է-ն խուսափելու ընտանքին մէջ որոշ չափով նշմարելի է Աբեղեանական այլանդակութեան մէկ ազդեցութիւնը): Օրինակներ.-

Pen - Փեն

Big Ben - Պիկ Պեն

Pentagon - Փենթակոն

Pencil - Փենսըլ

Penetrable - Փերնեթրըպըլ

Presbyterian - Փրեսբիթերիզն

Pretext - Փրիբեքսը

Penny-less - Փենիլէս

(նոյն մօսեցումով՝ Thesis - Թեզ, թեւ անգլերէն հնչումը Թիսը է)

Սալէմ, Ղանէմ, Հաշէմ, Պասէլ, Նազէմ, Ֆատէլ, Ուաէլ, Սաէպ, Ահմէտ,

Սոհամմէտ եւայլն:

F - ♪ (Երբ օտար բառին մէջ f-ն կրկնուած ըլլայ, օրինակ coffee, հայերէնով պէտք է գրել քաֆի, հետեւելով հնչումին. ոմանք կը գրեն քաֆֆի, մոռնալով, որ հայերէնով ալ ֆ-ն չենք շեշտեր: **Նոյն սկզբունքը՝ օտար բառերու մէջ բոլոր կրկնուող բաղաձայններուն պարագային, հայերէնով գրել միայն մէկ բաղաձայնը, միշտ հետեւելով հնչումին. օրինակներ.- juggling = ճակուլինկ, bottle= պաթըլ, tunnel = թանըլ, Ottoman = Օթոմըն, եւայլն**

G - Ճ, կամ Կ, համաձայն մայր լեզուին մէջ հնչումին: Օրինակեր.-

Golf - Կոլֆ

Gulf - Կալֆ

Garbage - Կարպէյճ

Geometry - Շիոմքրի

Geographic - Շիոկրէֆիք

Madagascar - Մատակասքար

Ինչպէս վերը նշեցինք, ֆրանսերէնէ տառադարձութեան պարագային կը դառնայ **Ճ**, անբողջ բառին հնչումն ալ կը հետեւի ֆրանսերէնի հնչումին. **Ճէոկրաֆի, Ճէոմեթրի**, այլ լեզուներու պարագային միշտ ըստ հնչումին:

- Գ. Օրինակներ.-

Germany - Գերմանիա

Portugal - Փորթուգալ

H - հ, երբ այդպէս կը հնչուի

I - ի, այլապէս ըստ հնչումին, այսինքն՝ **այ** կամ **ը**: Օրինակներ.-

Al Italia - Ալիթալիա

Hint, Hitler - Շինթ, Շիթլեր

Hive, behind - Հայվ- պիհայնտ

Irvine - Էրվայն

Sir - սըր (իին անգլերէնով՝ Sir = Սայր)

J - Ճ, կամ՝ ըստ մայր լեզուին մէջ հնչումին (օրինակ՝ **հ**, **խ**, **յ**, **ե** եւայլն):  
Օրինակներ.-

Jaguar — ճէկուար, իսկ ֆրանսերէնի հետեւելով՝ **ճակուար**

Janette - ժանէտ (ֆրանսական հնչումով)

**J** Jacqueline - **Ժաքլին** (Փրանսական հնչումով)  
**R**ejection - **Ռիժեքշն**  
**J**ose Feliciano - **Ջոզէ Ֆելիչյանո**  
**T**ujunga, Ojai - **Թահանկա, Օհայ**  
**G**uadalajara - **Կուլատալահարա**  
**J**aroslav - **Եարոսլաւ**  
**V**ojvodina - **Վոյվոդինա**

**K - Ք.** օրինակներ.-

**K**ent, **Kentucky**  
**K**enya, **vodka**, **McKenzie or Mackenzie** - **Քենիա (Ոչ Քենեա), վոտքա,**  
**Սաքենզի**

**L - Լ,** թեւ նաեւ յ, հետեւելով սպաներէնի հնչումին-

**Pollo Loco** – **Փոյջ Լոքո**,

**Manuel de Falla** - **Մանուէլ տէ Ֆայա**

**M - Ա**

**N - Ա**

**O - Օ**, երբ բառասկիզբին կամ բառավերջին է, այլապէս **ո**, կամ՝ ինչպէս որ կը հնչուի: Օրինակներ.-

**O**pera - **օփերա**, կամ **օփերա**  
**Soprano** - **Սոփրանո**  
**O**ven, **over** - **Օվըն, օվըր**  
**Sapporo** - **Սափորո**  
**Sophisticated** - **սոֆիսթիքէյթըն (թեւ նաեւ սաֆիսթիքէյթըն)**  
**Pot** - **փառ**  
**Hot** - **հար**

**Au - օ:** Օրինակներ.-

**Paul** - **Փոլ**

(Ի տարբերութիւն տխրահոչակ Կարմիր Խմելներու վատահամբաւ ղեկավարներէն **Pol Pot**-ի, զոր պէտք է տառադարձել **Փոլ Փոք**)

**Inaudible** - **ինօտիազլ**

**Unauthorized** - **անօթորայզտ (նաեւ անաբլորայզտ)**

**Beaus-arts** - **պօզար (պէտք չունինք պօզ'ար-ին)**

**Vault** - **Վոլթ (ի տարբերութիւն 110/220 volt-ին - վոլթ)**

**Lauderdale** - **Լուդրտէյլ**

**Gabriel Faure** - **Կապրիիլ Ֆորէ**

**Claude Monet** - **Քլուդ Մոնե**

**Claudia Cardinale** - **Քլօւդիա Քարտինալէ**

(Մեր մամուլի կարգ մը անդամներուն մօտ, նման պարագաներու՝ **օ-էն հրաժարումի նորարարութիւնը եւս որոշ չափով տուլք կու տայ Աբեղեանականութեան, ըստ որուն, օ գիրը դուրս ձգուած է բառամիջի**

գործածութենէն. չէ՞ որ կը գրեն խոսք, մոր, հոր - ջրհոր ձգելով...  
հայրը)

#### P - Φ, Ph - ♪: Օրինակներ.-

Harry Potter - Հերի Փաթըր  
Peter, Paul - Փիթըր, Փոլ  
Paris - Փարիզ (հրաժարիլ Բարիզ-էն)  
Presbyterian - Փրեսպիթերիզն  
Pop music, pop corn - Փափ միւզիք, փափ քոռն  
Philip - Ֆիլիփ (ունինք հին դարերէն նուիրականացած Փիլիպոս-ը)  
Physics, philosophy - ֆիզիքս, ֆիլոզոֆի/ֆիլազօֆի  
Humphrey - Համֆրի

#### Q - ♫: Օրինակներ.-

Earthquake - Երթքուէյք  
Quick - քուիք  
Tranquil - Թրէնքուիլ  
Unqualified - անքոլիֆայտ կամ անքուալիֆայտ  
Quebec - Քեբէք

R - ռ բառակիզբին (նկատի ունենալով, որ հայերէն միայն 2-3 բառ ռ-ով կը սկսին, մեծամասնութիւնը ռ-ով են)

#### Օրինակներ.-

Richard, Rashid, Raphael, Rachel, Richmond - Ռիչըրտ, Ռաշիդ,  
Ռաֆաէլ, Ռեյչըլ, Ռիչմոնտ, հետեւաբար նաեւ Ռաշիդ, Ռաֆիք Եւայլն

- ռ բառամիջին կամ վերջաւորութեան, սակայն նաեւ որդեգրել հայերէնի նու-էն առաջ ռա-ի օրէնքը: Օրինակներ.-

Harry - Հերի (անշուշտ մէկ ռ-ով)  
New York - Նիւ Ենք  
Auto-car - Օքոքար  
Bazaar - Պազար (անշուշտ մէկ ա-ով)  
Corn-flex - Քոռնֆլեքս  
Carnegie hall - Քառնեկի (կամ Քառնըկի) հոլ

S - ս կամ զ, նաեւ շ, ըստ մայր լեզուին մէջ հնչումին. օրինակներ.-

Suzy, William Somerset Maugham - Սիւզի, Սամըրսըթ Մօմ  
Bugsy - Պակզի  
Stuttgart - Շչութկարք  
Der Spiegel - Տեր Շփիկըլ  
Sugar Ray Leonard - Շուրկըր...

#### T (Th) - թ, Օրինակներ.-

Nottingham - Նոթինգհեմ (մէկ թ-ով)  
Tom - Թամ կամ Թոմ

Tokyo - Թոքիօ  
Atatürk - Աթաթէրք  
Trans-Atlantic - Թրէնս-էքլէնքիք  
Kamchatka - Քամչատքա  
Thomas - Թոմաս կամ Թոմըս  
Arthur - Արթուր  
Thermometer - թերմոմիթըր (երբ չենք թարգմաներ ջերմաչափ-ի)

**Ս - ա, իւ, ը,** նաև համաձայն մայր լեզուին մէջ հնչումին: Օրինակներ.-

Under, thunder - անտըր, թանտըր  
Cut, hut, currency - քար, հար, քաղցնսի  
Cute, mute, dispute - քիւր, միւր, տիսկիիւր  
Suppose, purpose, surrender - Սըրփըս, փըրփըս, սըրենտըր  
Stuttgart - Շթուրլարք

**Վ - վ** բառասկիզբին եւ ձայնաւորներու հետ, ընդհանրապէս.

- և հայերէնով **ա** հնչիւմէն ետք. Օրինակներ.-

Vladivostok - Վլատիվոստոք  
Volvo - Վոլվօ  
Victor, Victoria - Վիքթըր, Վիքտորիա  
Minivan - Մինիվէն  
Aviation - Էվիէյշն  
Beehive, behave - Պիհայվ, պիհեյվ  
New Heaven - Նիւ Հեյվըն  
Mini-oven - Մինի-օվըն  
Chekhov - Չեխով  
Slav, Stravinsky - Սլավ, Սրավինսկի  
Havana - Հավանա

**Ո - ու**, կամ **ու (+ը, +ո, +ի)**, համաձայն հնչումին: Օրինակներ.-

Hollywood - Հոլիվուտ  
Hawaii - Հավայեան  
Volkswagen - Վոլքսվէկըն  
Eastwood - Էստուդ  
Ottawa - Օթավա (թէեւ նաև Օթաուա)  
Wonderful - Ունտըրֆուլ (ոչ վոնտըրֆուլ)  
Warren, Walter - Ուրնըն, Ուրլթըր (արեւելահայերը ունին Վալտէր-ը)  
Howard - Հաուրդ  
World - Ուրդ  
William - Ուիլիմ (ոչ Վիլեմ, Ուլիամ կամ Վիլեամ, այլ հետեւելով անգլիախօսին հնչումին)

**Խ - քս** կամ **գ**, համաձայն հնչումին: Օրինակներ.-

Texas — Թեքսաս կամ Թեքսըս  
Fax, tax - Ֆեքս, թէքս  
Xenophon - Քսենօփոն  
Xenophobia - գենոֆոբիա  
Xerox - զիրաքս

## Y - Ե, Ի, ԱՅ, Յ ըստ հնչումին: Օրինակներ.-

Yellow Submarine - Ելօ ....  
Yard, year, yeast, young - Եարտ, Եիր, Եիսթ, Եանկ  
You, yes - Ենու, Ես  
Yankee, yacht - Ենքի (պէտք չունինք գրելու Ենքի կամ Ինքի), Եախք  
Polygon, polyglot - Փոլիկոն, փոլիկլոթ  
Mary, Harvey, Murphy - Մէյրի, Հարվի, Մըրֆի  
Psychology - Սայրոլուծի (ֆրանսերէնի պարագային՝ Փսիքոլուծի)  
Python - Փայթն  
Wyoming - Ուայոմինկ  
Troy University - Թրոյ համալսարան (պատմական քաղաքը՝ բնականաբար Տրովադա, նույրականացած է)  
Savoy - Սավոյ  
Play - Փլէյ

## Z - զ, ս, ըստ հնչումին: Օրինակներ.-

Zone, Zoo- զոն, զու  
Lazy, Cozy, Crazy - Լէյզի, քոզի, քրէյզի  
Real Zaragoza (Saragossa) - Ռէալ Սարագոսա  
Emilio Zapata - Էմիլիո Սապատա (սովորութիւն է գրել նաեւ Զափաթա, թէեւ սպանախօսը այդպէս չի հոչեր)

\*\*\*

## Եզրակացութիւն.-

- Վերի ցանկերը ըստ կարելւոյն ամբողջական են, կը կարծեմ, որ կը լուծեն շատ հարց:
- Կ'ուզեմ լուսարձակի տակ թերել կէտ մը. Վերջին տարիներուն, մղում մը կայ առ - օ տարադարձութենէն խուսափելու: Կը կարծեմ, որ արեւելահայերէնի ազդեցութիւնը բաժին ունի հոն: Երբ երկար ատեն նույրականացած եւ որդեգրուած ծեւեր կան, ինչո՞ւ հրաժարիլ անոնցմէ եւ նոր դժուարութիւն ստեղծել... դիրացնելու սիրոյն:
- Վերջին վաճկին մէջ է-ի գործածութեան վերի առաջարկս կը միտի միօրինակութիւն ստեղծելու եւ դիրացնելու, մինչեւ իսկ եթէ հոն շեղում մը պիտի նկատուի հայերէնի ուղղագրութեան կարգ մը սկզբունքներէն (փակ վաճկ...)
- Կրկնելու գնով արձանագրեմ, որ հայերէնը հարուստ հնչաբանութեամբ լեզու է, կրնայ մեծ ճկունութեամբ եւ պարզացումով հարազատօրէն վերարտադրել օտար անուններ, բացի երբ սեմական (կամ այլ) լեզուներու կարգ մը տառերուն համապատասխան տառեր չունինք: Այդ պարագային, կրնանք վստահիլ հայերէն տառերու հնչումի ճկունութեան եւ տարադարձել ամէնէն մօտիկ հնչումին:

## ՅԱՒԵԼՈՒԱԾ.-

Այս բաժինը ուղղակի կապ չունի տառադարձութեան հետ, այլ նոր ժամանակներուն հետզիետէ աւելի յաճախակի դարձած սխալագրութեան նը պարագան կ'ուզեմ լուսարձակի տակ բերել:

Կարգ մը աշխարհագրական վայրեր հայերէնի մէջ ունին նուիրականացած ծեւ, սակայն անոնք սկսած են անտեսուիլ եւ աչք ցացնող խախտումներու ենթարկուիլ: Թուեմ քանի մը օրինակ.-

Լեհաստանը վերածուած է Փոլանտայի

Սկովտիան՝ Սքոթլանտայի,

Պարսելոնան երբեմն կը կոչուի Պարչելոնա (սպանացին իր մայրաքաղաքը կը հնչէ Պարսելոնա),

Ղանիան դարձած է Տանըմարք

Անատոլուն Անաթուիա (Խօսքը լրատու գործակալութեան մասին չէ)

Ղազախստանը ոմանք կը գրեն Քազախստան, իսկ Խորխըզիստանը՝ Քիրքիզիստան կամ մինչեւ իսկ Քըրկիզիա

Մալիտանիան Մօրիթանիա (կամ Մորիթանա)

Վենետիկը՝ Վենիս

Կարելի է ցանկը շարունակել: Կարեւոր է, սակայն, որ խմբագիր-գրող-հեղինակ ծանօթ ըլլան անցեալէն եկող եւ նուիրականացած եզրերուն, որպէսզի օտար ազդեցութիւնները նուազագոյնին իջնեն (օրինակի համար, ոեւէ հայ չի մտածեր Գերմանիոյ անունը գրել Տէօչէնտ, թեւ գերմանացիք իրենց հայրենիքը այդպէս կը կոչեն)

ՍՈՒՏԶԻ բաժինին մէջ արձանագրած էի, որ տառադարձութեան սկզբունքն անկախ, պէտք է հաւարատիմ մնալ տուալ անունի մը կամ բառի մը մայր լեզուին հարազատութեան: Կ'ուզեմ արձանագրել քանի մը օրինակ, իբրեւ յաւելեալ բացատրութիւն:

- Գերմանական **Stern** եւ Berliner **Zeitung** թերթերուն անունները պէտք է գրել **Շքեն** եւ **Ցայթունկ**, եւ ոչ թէ **Ստեռն** եւ **Չայթունկ** (հանդիպած են նաեւ Չէյթունկ ձեւին եւ... ախորժակս բացուած է ծիրապտուղ համտեսելու):

- Իտալական Internazionale թերթին անունը պէտք է գրել Ինթերնացիոնալ (ոչ անգլերէնի կամ ֆրանսերէնի Շ կամ U հնչումով), չէ՞ որ Pizzaն կ'ուտենք իր փիցա ձեւով...

- Բարդ կացութիւն կը ստեղծուի կարգ մը օտար անուններու պարագային: Իբրեւ օրինակ՝ յիշատակեմ կաթոլիկ Եկեղեցւոյ պետերէն մէկ քանին.-

Ներկայ Պապը ամբողջ աշխարհին կողմէ ընդունուած է իբրեւ **Ֆրանսիս**, յաճախ կը հանդիպինք Ֆրանսիսքըս կամ Ֆրանչիսքուս ձեւերուն: Լաւագոյնը պիտի ըլլայ հետեւիլ Վատիկանին. Եթէ Կաթոլիկ Եկեղեցին իր Պապը կը կոչէ Ֆրանչիսքուս, պէտք է որդեգրել այդ ձեւը: Իսկ եթէ հայերէնով կայ անցեալէն եկող նուիրականացած ձեւ մը, յարիլ անոր (տեսնել յաջորդ օրինակները)

Նախորդը կը կոչուէր Պենետիքք, կարգ մը հայկական թերթեր որդեգրեցին Պենետիքքուս (Պենետիքքոս կամ Պենետիքքըս ձեւերը). լատինական ձեւը Պենետիքքուս է (թող լատինագէտ մը հաստատէ կամ սրբագրէ)

Անցեալին եղած է Պապ, որ կոչուած է **Ինոսընթ** կամ, իտալական հնչումով՝ **Իննոչենթ**, սակայն հայերս զայն անուանած ենք... **Իննովկենտիոս**: Ի. դարու վերջին պապերը կը կոչուէին Յովիաննէս-Պետրոս Ա. կամ Բ.:Մէկ խօսքով, երբ կայ հայերէն նուիրականացած տարբերակը, ինչո՞ւ յարիլ օտար ձեւին: Չէ՞ որ այդ օրերուն, կարգ մը

հայկական թերթեր կամ իրատարակութիւններ այդ պապերը կը կոչէին ժան Փօլ...

Ահա այս ու նմանօրինակ «բարդութիւններ» լուծելու համար է որ կ'առաջարկէի դիմել վստահելի աղքիւրի մը (օրինակ՝ BBC-ն կամ համակարգչային կարգ մը համայնագիտարաններ, ուր անունի մը հնչիւնն ալ տեղ գտած է ու կարելի է կոճակ մը ճնշելով լսել), մեր մէջ ալ ստեղծել վստահելի աղքիւր մը, որուն կարենան դիմել թերթերու խնբագիրներ ու հեղինակներ, **միօրինակութիւն եւ ըստ կարելոյն ծզգրտութիւն պահպանելու համար**: Ինչպէս նշեցինք նախապէս, անհրաժեշտ է նաեւ կազմել **յատուկ բառարան**, որ սակայն յաճախակօրիէն այժմէականացնելու պէտք պիտի ունենանք, որովհետեւ միշտ ալ պիտի հանդիպինք մարգիկներու, արուեստագէտներու եւ քաղաքական մարդոց դժուար հնչելի նոր անուններու: Մինչ այդ, վերոյիշեալ դրութեան հետեւելով, կարելի է ըստ բաւականին միօրինակութիւն ունենալ: Սա նաեւ կրնայ մանր բարեփոխումներու ենթարկուիլ, համաձայն Յանձնախումբի անդամներու ներդրումներուն, առաջարկներուն եւ վերջնական համախոհութեան:

Կը հաւատամ, որ համաձայնուած տախտակի մը որդեգրումը միայն առաջին բայց կենսական քայլը պիտի ըլլայ, որովհետեւ հարցական է թէ նման տախտակի մը համատարած որդեգրումը կարելի պիտի ըլլա՞յ, այսինքն, պիտի յաջողի՞նք յաղթահարել «Ես այսպէս համոզուած եմ», կամ «այսինչ հեղինակը այսպէս կը նախընտրէ» պատճառաբանութիւնները...

**Սարգիս Սահսկրէտեան**

Սեպտեմբեր 2014